

միական արհեստով զտածը՝ ձերմակ  
նիւթ մըն է որ հոտ ու համըունի .  
Երբոր բիւրեղանայ՝ թափանցիկ կ'ըլ-  
լայ, ու ձեռքով որ շփես՝ պինտ կու-  
գայ ձեռքիդ :

Պայլախազգին հետ միշտ քիչ մը եր-  
կաթ խառնուած ըլլալուն՝ դոյնը գե-  
ղինի կը զարնէ . Հատերը մանր ու խոշոր  
կ'ըլլան , ձեւը աւելի կլոր : Ու ազն ու  
կոպիճը՝ ծովերու ու գետերու քով  
եղած գայլախազգոտ քարերուն ման-  
րուքներն են որ ջուրը վրանին զարնե-  
լով կը փշուին :

Եւազին գլխաւոր տեսակները ասոնք են :

Ա. Շաբախն աւազ. ասոր հատեցը մանր են, ու կարգ կարգ կը գըտնուի ջրի եզերքները, երթեմն ալցամաքին ներսերը. աս աւազը հովենդիւրաւ ասդիս անդիս տարուելուն համար շաբախն բառեր է:

Աս աւագին մէջ բոյսերուն աձմա-  
նը յարմար նիւթ քիչ ըլլալուն, և  
շարժական ըլլալուն համար, շատ  
դժուար է մշակելն ու բանից :

Բ . Պատրի աւազ . ասոր հատերը առ  
ջինէն աւելի կլոր ու խոշոր են : Առ-  
վորաբար գետերու քով ու ծովեցերք-  
ները , վազուկ ջրերու ու աղբիւրնե-  
րու տակ կ'ըլլայ . շատին գոյնը փայ-  
լուն ձերմակ ու մաքուր է : Ի՞ս աւա-  
զին մէջ ալ բուսական նիւթերը վա-  
զուկ ջրերէն քշուելով՝ շատ անդամ  
երկրագործին աշխատանքը պարապ-  
կր հանեն :

Գ. Արէալու աւազ. աս անունը կը  
տրուի աւազին՝ երբոր անոր հարիւ-  
րին ծ կամ ծ ժանդ կամ ոքսիտ է :  
Ա' երենայ թէ աս տեսակ աւազը եր-  
կաթախառն քարերու մանրուքն է .  
ու ան ատեն պատաքեր կ' ըլլայ ասիկայ՝

Երբոր մէջը գտնուի պաղեղու բուսական հող։

Դ. Անդայութ առաղ. ասիկայ առջին  
ներէն աւելի պտղաբեր է . վասն զի  
առատ միքայէն՝ զատ՝ կայ մէջը նաև  
կրային հող, մանեզիա, պաղեղ ու  
երկաթ . Անդայութ աւազը մէկ հա-  
տիկ է շային ու թաց դաշտերը պա-  
րարտացընելու համար :

Ե . Խեցախառն աւաղ . սովորաբար  
ծովու մօտիկ հողուն տակը կ'ըլլայ  
ասիկայ , ու խեցիներու կտորուանք՝  
կրաքար ու ծովլային աղշատ կայ մէ-  
ջը : Լս խեցախառն աւազը կրով ու  
մարնայով՝ խառնուելու ըլլայ նէ ,  
կրնայ պարարտութեան տեղ գործա-  
ծուիլ :

Հ. ԳՐ. ԱԼ.

ԱՐԴՅՈՒԹԵԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ

በዚህ የዚህ ስምምነት በመተዳደሪያ እንደሆነ ይታረም ይገልጻል

ԱՐԴՅՈՒՆ ուր որ ըլլայ՝ ամէն տեսակ  
բանով կրնայ ապրիւթ թէ կանանցէ-  
ղէնով, թէ արմատիքով, թէ պտղով,  
թէ արմատներով և թէ մնով. բայց  
կերածը միշտ անանկ բաներ պիտի ըլ-  
լան՝ որ անօնցմով կարենայ մնունդ  
առնուլ ու չմնասուի : Աւրիշ կենդա-  
նիները ամէնքն ալիրենց կազմուած-  
քին յարմար կերակուրները միայն  
կրնան ուտել . մարդս է որ ընդհան-  
րապէս ամէն բան կ'ուտէ . և բոլոր  
իրեն գործարանները , այսինքն ակ-  
ռաներն ու փորոտիքը ամէն տեսակ  
կերակրեղէններու . յարմար են :

Վարդս որովհետեւ կենդանիներէն  
աս կողմանէ ալբուրովին տարբերէ,  
ուստի ինչ որ գտննէ՝ պիտի չուտէ, հա-  
պա իրեն ախորժակին, բնութեանը,  
խառնուածքին, տարիքին ու աշխա-

## 1. Խաղաղ օլոպնիշտեզ:

2 Բիւրեց պէտք ըսել է . իսկ բնալուծութեան կամքիմայիք մէջ բնուեանաւ կ'ըսոփ՝ երբոր ինչ և իցե նիւթի մը զուտ մասունքը իրարութով կուգան, ու ջրին սառելուն նման՝ այլայլ կանոնաւոր ձևեր կ'առնեն :

Յ Կ Ա Ր Ե Վ Կ Ր Ա ԾՈՒ Բ Ի Խ Ո Հ Ո Ր Ա ւ Ա Գ Ր ։ Մ Ձ ։ Տ Ե Լ Ո Յ ։

1 Միւս կըսուի ան փայլուն քարը որ գանակով  
թեռթ թեռթ կը կառուի ու շատ տեսակ է :

2 Մաքնան տեսակ մը հող կամ կաւ է, որուն  
վրայ ետքը կը խօսինք :

տանացը պիտի յարմարցընէ իրեն կերակուրը :

Ի՞նդհանրապէս կը կարծուի որ մարդուս առողջութիւնն ու երկար ապրիլ փափուկ բաներ ու տեսակ տեսակ կերակուրներ ուտելէն է . բայց անանկ չէ . ժողովուրդներ կան որ կերակուրնին հասարակ հաց է ու խմածնին պարզ ջուր , և սակայն առնց մէջը շատ աւելի կը գտնուին հարիւր տարեկան մարդիկ , քան թէ կերուխում սիրող ժողովրդոց մէջ . և խիստ քիչ ալ հիւանդութիւն կ'ունենան :

Ինչուան հիմա բոլոր հիւսիսային Ուուսաստանի , Կորմանտիսիայի , Շրիտանիայի , Օուիցերիի և Ակովտիսիայի բնակչաց մեծ մասը սև հացով կ'ապրին , կամ գէշ ցորենի պաքսիմատով և կամ գետնախնձորով , պտուղներով ու ընդեղնով . խմածնին ալ ընդհանրապէս պարզ ջուր է . քիչ անդամ գարեջուր , կամ գինի . գրեթէ ամբողջ տարին պահէ կը պահէն առանց դժուարութիւն մը քաշելու . այսու ամենայնիւ իրենց տղաքը բնութեամբ մերիններէն շատ առողջ , ուժով ու դիմացկուն են :

Ի՞նդհակառակն թէ որ քննելու ըլլանք փափուկ ու տեսակ տեսակ կերակուրներ ուտելուն վնասները , կը տեսնենք որ ան աստիճան մեծ են՝ որ մարդ աւելի յանձն կ'առնէ չափաւորապէս ապրիլ՝ քան թէ տեսակ տեսակ կերակուրներով ինքզինքը վնասել : Կերակրոց շատութենէն առաջեկած վնասներուն գլխաւորները ասոնք են . նախ շատակերները բնութեամբ տըկար կ'ըլլան ու քիչ մը նեղութե ալ չեն կրնար համբերել . բայց կեանքերնին կը կարծընայ , մանաւանդ երբոր քիչ մը գինիին կամ ուրիշ ըմպելիքներուն չափը անցնի . դէ , սաստիկ վատոյժ կ'ըլլան , ինչպէս յայտնի փորձով կը տեսնուի փափկասուն մարդկանց վրայ . դէ , ինչպէս իրենք՝ նոյնպէս նաև իրենց որդիքն ալ տկար կ'ըլլան ամէն բանի մէջ :

Եմենէն զարմանալին աս է որ շատ անդամ այսպիսի մարդիկ աւելի անօթի կ'ելլեն սեղանէն , քան թէ գեղացի մարդ մը . և պատճառը յայտնի է . որովհետեւ հարուստը ձանձրացած ըլլալով ամէն տեսակ կերակուրներէ , միշտ նոր կերակուրներ կ'ուզէ . ասոնք գտնեն ալ անկարելի ըլլալով բնական է որ նեղանայ , ու իրեն ախորժակին յարմար բան չգտնէ ուտելու . իսկ աղքատը իրեն աշխատութեամբը անօթեցած , ուրիշ բան ալ գտնելու յոս չունենալով , ինչ որ առջելցնեն՝ սիրով ու ախորժակով կ'ուտէ , ու լուսուծոյ փառք կուտայ որ զինքը ան օրն ալ կերակրեց :

Իհա աս է երկու տեսակ վիճակին համառօտ ստորագրութիւնը . բայց որովհետեւ առջինը գեղացիի վիճակ է , ու շատ դժուար է քաղաքացիի մը համար՝ թէպէտ և առողջարար . երկրորդն ալ ըստ ինքեան վնասակար ու շատ մարդու ալ կարողութենէն վեր , ուստի հարկ կ'ըլլայ միջին ձամբայ մը բռնել , որ է չափաւոր կամ միջակ վիճակի մարդկանց բռնած ձամբան : Իայց ինչպէս որ ամէն բանին աղէկը կամ գէշը՝ օգտակարն ու վնասակարը կայ , ասանկ ալնաև կերակրեղինաց մէջ , որ ուամիկը չկրնար որոշել ու գիտնալ . ուստի հարկաւոր կը սեպենք օրագրիս մէջ կարգաւ խօսիլ կերակրեղինաց վրայ , և թէ անոնցմէ որը օգտակար ու որը վնասակար է՝ համառօտ տեղեկութեամբ մը իմացընել :

Հ . Հ . Թ .

ՄԵՐԴՈՒՆ մէկը կըօէ եղեր թէ բամբասանքը նող լեզուէն կախելու է , բամբասանք մաիկ ընող ականջէն : — Անոր նայինք նէ՝ աշխարհիս երեսը մարդ պիտի չմնայ , ըսեր է մէկալը :